

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Լ Ե Զ Ո Ւ Ն

Ար Պատանի մը

Պո՛ւ կը սիրես հայրենիքդ լեզուն,
այնպէս չէ՛ :

Ամենքնիս արդէն կը սիրենք զայն :

Մեր լեզուի սէրը անբաժանելի կերպով միացած է երախտագիտութեան և հիացումի այն զգացումին, որ զմեզ կը կապէ մեր հայրերուն հետ՝ այն զիտութեան և գեղեցկութեան անսահման գանձին համար՝ զոր անոնք լեզուի միջոցաւ տունին մարդկային ընտանիքին, որ աշխարհի մէջ Հայաստանի փառքը, մեր անուան պատիւն է :

Կը սիրենք զանիկայ, որովհետեւ անոր վրայ աշխատեցան, զանիկայ կազմեցին, նոխացուցին, աւանդեցին՝ իրբև սրբազան ժառանգութիւն մը՝ մեր արիւնը կրող միլիոնաւոր երակներ, որոնց մտածութիւնը բացատրեց նա զարեւոյթը՝ իր ճակատագիրը՝ Հայաստանի ճակատագիրն եղաւ, իր կեանքը՝ մեր պատմութիւնը, իր թագաւորութիւնը՝ մեր մեծութիւնը :

Կը սիրենք զանիկայ, որովհետեւ իր խօսքը մեր հոգւոյն խորը կը բաղադրուի մեր զգացման հետ, կը ձուլուի մեր գազափարններուն հետ, անոնց ամենէն ներքին աղբիւրներուն մէջ անգամ. և միայն ձև մը, ձայն մը, զոյն մը չէ, այլ մեր մտածումին էութիւնն իսկ է :

Կը սիրենք, վասն զի մեր մտաւոր դայեակն է, մեր մտքին ու հոգւոյն շունչը. մեր ազգային բնաւորութեան ամենէն խորունկ արտայայտութիւնն է. մեր ցեղին ամենէն հաւատարիմ և կենդանի պատկերը նոյն իսկ իր բնութիւնն է :

Կը սիրենք զանիկայ, վասն զի մեր ազգային միութեան ամենէն հաստատուն կապն է, մեր անցեալին արձագանքը, ձայնն է ապագային, ոչ միայն հայրենեաց բարբառը՝ այլ անոր հոգւոյն իսկուութիւնն է :

*
*
*

Եւ զանիկայ կը սիրենք, վասն զի ամենագեղեցիկ է, ամենահարուստ, ամենահզօր, այնքան զանազանեալ՝ որ ինչպէս զայն մշակողներուն մեծագոյններէն մին ըսաւ, նա լեզուէ աւելի բան մը կ'երեւնայ, լեզունեբու համախմբում մը, կարող՝ անհուն ձևեր և կերպարանքներ առնելու, ապշեցուցիչ կերպով ճկուն, ամէն տեսակ ոճի, պարսիկ, արաբ, լատին և յունական ոճի հզուականութիւնը կրելու մէջ անընկճելի, բառարանի ճոխութեան և կատակերգական գոյնեբոլ կենդանութեան մէջ անգերազանցելի, զարմանալի «այլաբանութեանց ամբաւ ընդունակութեամբ և իր բնութեան բեղնաւորութեամբ՝ որով կարող է միշտ նորանոր կերպեր առաջ բերելու » , հետևաբար « ծածկուած է միշտ ընծիւղներով , ինչպէս ամենաբեղնաւոր երկիր մը՝ յաւերժական գարունի մը մէջ » : Իր ծաղիկներուն մեծ մասը դեռ թաւրմ է, ինչպէս նաև իր սաղարթները՝ որ շատ զարուհութիւն ունին. ներդաշնակութեան մասին գրեթէ իր նմանը չունի աշխարհի մէջ » : (Ստարոներ կը գովեն, և կը քարոզեն, և նոյն իսկ կը նախանձին մեր վրայ. բայց մենք զանիկայ կը սիրենք այն գերազանցութեան համար՝ որ միայն մեզի կը յայտնուի : Իր խօսքերը մեզի համար ձայն մը ունին՝ որ կարծես երկրորդ և ծածկեալ նշանակութիւն մ'է, անբացատրելի : Իր ներդաշնակութիւնը կարթնցնէ մեր մէջ զգացողութեանց, տեղբու, և մարդկային ձևերու, ծանօթ ձայներու և շեշտերու, սիրելի ծանօթներու և մեռեալներու անսահման յիշատակները, մտածութիւնները, պատկերները, բանաստեղծութիւններն անմահ հեղինակներուն՝ որ մեր հոգին և արիւնն եղած են. անիկայ երաժշտութիւն մ'է՛ որ մեր գորովը, մեր ցաւը, մեր հրճուանքը, հայրենեաց սէրը կը բացատրէ, լի է խորհրդաւոր քաղցրութեամբ և ուժերով, որոնք չեն բարձրանար մինչև մեր շրթունքները, բայց կը թրթուան և կը բողբոջին մեր հոգւոյն խորը՝

իրև և մեր բնութեան զաղտնի զօրութիւն մը: Կը սիրենք զայն նաև անոր համար՝ որ մեր սրտին ձայնն ու մեր գիտակցութեան լոյսն է:

*
**

Բայց ինչ արժէք ունի մայրենի լեզուն սիրելը, երբ մարդս զայն չուսումնասիրեր. այս բաւական չէ. երբ մէկը զայն չուսումնասիրեր, հետևաբար քիչ ու գէշ կերպով գիտէ, գրեթէ ինչպէս օտար լեզու մը ըլլաւ, կրնայ սիրել զանիկայ. և հարկ կայ ցուցնելու թէ ոչ միայն սիրոյ՝ այլ մեր շահուն հարկէն ստիպեալ պէտք ենք զանիկայ ուսումնասիրել: Մտածէ քիչ մը, Հայաստանի ո՞ր կողմն ալ ծնած ըլլաս, երբ գրիչը ձեռքդ առնուս՝ ճու մտածութիւններդ և զգացումներդ զաւանդարարանով պիտի չբացատրես, այլ մաքուր լեզուով. նոյնը պէտք ես ընել նաև կենդանի ձայնով: Հազար անգամ գրած և խօսած ժամանակ, Հայերէն լեզուով պիտի բացատրես՝ և ըստ կարելոյն ազդու կերպով՝ ճու փափաքներդ և կարօտութիւններդ. պիտի խօսիս շահերուդ վրայ, ուրիշի սիրան ու կամքը պիտի շարժես, առիթ պիտի ունենաս պատմելու, փաստարանելու, ազաչելու, զքեզ արդարացնելու, զքեզ պաշտպանելու. և եթէ լեզուն լաւ չգիտնաս՝ միշտ քեզի համար վիշտ և ամօթ պիտի ըլլայ, որ ըսելիքդ ուզածիդ պէս չես կրնար ըսել, և կ'ուզես գործածել զործիք մը՝ որ ձեռքերուդ չի յարմարիր. և ամենախորունկ, ամենէն գեղեցիկ զգացումներդ, մտածումներդ և լաւագոյն պատճառարանութեանցդ մէկ մասը պիտի կորսուի ուրիշներուն համար՝ պակասաւոր, կոշտ, մթին և տկար բացատրութեանց տեղիք տալով: Յաճախ լսեր ես թէ շատեր աշխարհիս մէջ իրենց ճամբայ չեն կրնար բանալ, վասն զի զաղափարնին հաղորդելու ձիրքէն զուրկ են. այս բանս ճշմարիտ է ոչ միայն անոնց համար՝ որ ի բնէ զուրկ են ճարտասանութենէ, այլ նաև այն շատերուն համար՝ որոնք իրենց

զաւանդարարար խօսած ժամանակ ճարտասան են, բայց երբ հասարակաց լեզուն խօսին միշտ տարտամ են, անորոշ, վստահ իրենք իրենց վրայ, միշտ կապուած վախով և գէշ խօսելու գիտակցութեամբ: Քանի՜ անգամ կեանքի մէջ մեծ փնաս մը կամ մեծ օգուտ մը յառաջ կու գայ զգացումէ մը՝ կամ մտածումէ մը՝ որ անյաշող կերպով բացատրուած է և հետևաբար հասկցուած, ըմբռնուած չէ. կամ ընդհակառակն բացատրուած են այնպիսի ձևով՝ որ բոլոր հոգւոյն քօղը կը վերցնէ և ուղղակի կը դիմէ դէպ ի միտքն ու սիրան այն անձին՝ որուն ուղղուած է: Որչափ ծանօթութիւնք, ո՞րչափ զաղափարներ կը մնան շատ մը մտքերու մէջ, օրինակի համար, իբրև անձև, անարժէք նիւթ մը, վասն զի անոնց տէրը զուրկ է այն լեզուէն՝ որով զայն ուրիշի մտքին պիտի հաղորդէր: Կ'ըսուի թէ « մարդս այնչափ կ'արժէ՝ որչափ գիտէ ». բայց յաճախ այնչափ կ'արժէ որչափ որ կրնայ իր գիտցածն ըսել: Ո՛չ այնչափ անցեալին համար՝ որքան հիմայ աւելի յաճախակի ըլլալով ամենուն համար՝ անձին զաղափարներն ուրիշին հաղորդելու առիթներն ու հարկը, գրելու՝ մամուլին համար, խօսելու՝ հասարակաց առջև, զանազան եղանակաւ մասնակցելու հասարակաց շահուն վերաբերեալ խնդիրներու, լեզուի ծանօթութիւնը հարկաւոր է միշտ: Միայն մտաւոր զարդ մը չէ, զէնք մ'է կեանքի կոռույն մէջ, մտքի ուժն ու ազատութիւնն է, սրտերու և ուրիշի գիտակցութեանց բանալին է, աշխատանքի և բաղդի զործին է:

*
**

Եւ պէտք ենք լեզուն սովորել, իբրև քաղաքացիի մը պարտքը: Լեզուններ ժամանակին հետ կը կերպարանափոխուին, ինչպէս կը կերպարանափոխուի ամէն բան. նոր ձայներ և ոճեր կը ստանան՝ ինչպէս որ ծառերը նոր տերևներ կը բողբոջեն, երբեմն կը կորանցնեն անոնցմէ մնացող-

ներէն շատերն ու տարբեր նշանակութիւն մը կ'առնուն. լեզուները կը փոփոխուին իրենց էութեամբ և կազմուածքով, բնական օրէնքի մ'արդիւնքն է:

Բայց բնական կերպարանափոխութեան հետ պէտք չէ շփոթել լեզուի ապականութիւնը, որ կը կայանայ, ինչպէս շատերը կ'ընեն, օտարոտի և աւելորդ բառեր և բացատրութիւններ, անիմաստ ուսմարանութիւններ, անհարազատ նշանակութիւններ և անոր բնաւորութեանը հակառակող ձևեր գործածելու մէջ: Որդ, ամէն կիրթ քաղաքացիի պարտքն է հայրենաց լեզուն ազատել այս ապականութենէն, որովհետև, ինչպէս ամէն մարդ գոնէ ամենափոքրիկ մաս մ'ունի այն հաւաքական գործին մէջ՝ ուսկից լեզուն առաջ կու գայ, այսպէս նաև իւրաքանչիւրը զանիկայ խանգարելու մէջ մաս մ'ունի, թէև ըլլայ անհունօրէն փոքրիկ՝ երբ գէշ կը գրէ և կը խօսի: Ասիկայ հեղինակներու պարտքը չէ միայն, ամէնուն պարտքն է. որովհետև երբ ամէնքը խեղճ և խանգարեն լեզուն, հեղինակներն ալ կը ստիպուին հասարակաց բարբարոսութեանց զուգընթացալ:

Լեզուի ազգային մեծ առևտուրի մէջ բարեկազմութեան դէմ է սխալ զրամներ շրջանի մէջ դնել. ամօթ է գէթ Հայու մը համար՝ բարբարոս կերպով բացատրել այն մտածումներն ու զգացումները զոր դարաւոր սերունդներու նշանաւոր հեղինակները բացատրեցին Հայկական մաքուր և զարմանալի ձևերով: Անորամաբանութիւն է պարծենալ թէ կը սիրենք մեր հայրենիքը, երբ կը գործակցինք անոր լեզուն խաթարելու, նկատելով զանիկայ դաշտ մը՝ զոր ամէնքը կարող էին կոխկոտել և ապակառնել: Նոյն իսկ այն պատճառաւ որ նախանձայտոյզ կերպով կը յարգենք ու կը պահպանենք մեր հայրերէն մեզի աւանդուած անսահման ճորտութիւնը, պէտք ենք յարգել և պահպանել լեզուի ժառանգութիւնը զոր մեզի յանձնեցին, փոխանցեցին իրրև փառապանծ աւանդութիւն մը, զոր մենք ալ մեր յաջորդներուն պիտի յանձնենք այնչափ մաքուր և անարատ՝

որչափ որ կը ներքն իրաց ուժը և ժամանակի օրէնքը:

Ուրեմն հայրենաց սիրոյն համար, ազգային արժանապատուութեան և քաղաքացիական բարեխղճութեան զգացման համար, մեր անհատական շահուն և հասարակաց օգտին համար, պէտք ենք որչափ կարելի է լաւ սովորել մեր լեզուն, ընկերակոտն որ դասակարգին մէջ ալ դրած ըլլայ զմեզ բարձր, ինչ ալ ըլլայ միւր պաշտօնն ընկերութեան մէջ և ինչ ալ ըլլայ մեր արհեստին վերաբերեալ զրազուժներուն բնութիւնը, Հայաստանի որ մասին մէջ ալ ծնած ըլլանք կամ սահմանուած պարելու, պէտք ենք զայն սովորել, որովհետև մի և նոյն բանն է հայրենիք և լեզու, մտածութիւն և խօսք, խօսք և կեանք:

* *

Լաւ ուրեմն, զայս կը գրեմ այն միակ նպատակով՝ որ քեզի սիրել տամ այս ուսումը, ապացուցանելով թէ չոր և ձանձրանալի ուսում մը չէ, ինչպէս շատերը կը կարծեն. այլ կրնանք նոյնչափ հաւճոյքով սովորել, որչափ նկարչութիւնը, երաժշտութիւնը, որոց մէջ միայն զուարճութիւնը կը փնտոնենք: Ուրեմն հասկցար. ես ճառ մը պիտի չգրեմ, պիտի չիջնամ քերականական մանր քննութեանց և ոչ ալ պիտի բարձրանամ բանասիրական բարձր խնդիրներու՝ որ արդէն իմ գործս չէ և նպատակիս չի յարմարիր. իմ նիւթիս վրայ պիտի խօսիմ պարզ և գործնական կերպով, այն ձևով՝ որ ամենէն աւելի իմ կարծիքով հասակելի կը յարմարի: Իւր քեզի համար միայն չեմ գրեր, այլ ամէն հասակի և պայմանի պատկանող բազմութեան համար՝ որ կրնայ հաւճոյքով սովորել լեզուն՝ առանց անոր նպաստող ուրիշ լեզու մը սովորած ըլլալու և զբական ո՛ր և է պատրաստութենէ զուրկ ըլլալով հանդերձ, և որ սիրով ասոր պիտի փարի եթէ ամենուն մէջ տարածուած նախապաշարուած՝ թէ՛ կամքի մաս.

հատր ձիգ մը և անհոս համբերութիւն պէտք է՝ զինք ետ չկեցնէ իբրև իրթին գիտութիւն մ'ըլլարի սովորելիքը: Ասոր համար, ճանապարհէս քալած ժամանակ, երբեմն քեզմէ պիտի բաժնուիմ, ո՛վ սրելիք պատանի, ուրիշներու հետ խօսելու համար. բայց այն ատեն ալ կրնաս քովս զալ, վասն զի միշտ պիտի յիշեմ թէ դուն ինձի մըտիկ կ'ընես: Կրթական ճամբորդութիւն մը պիտի ընենք միասին, և ամէն կարելի ջանք պիտի ընեմ որ միանգամայն հաճոյալից ճամբորդութիւն մ'ըլլայ ասիկայ: Կրնայ ըլլալ որ երբեմն ձանձորանաս, բայց յաճախ կանգ պիտի առնու՝ մտածելու համար, մերթ պիտի ժպտիս և զոհ պիտի մնաս: Ես ուսուցիչ մը չեմ, առաջնորդ մ'եմ: Հո՛ն, ուր անփորձ եմ՝ կերպով մը ուրիշին փորձով պիտի խօսիմ:

Ուղևորութեանդ ժամանակ ինձմէ մեծ բան մը պիտի չսովորիս. բայց յետոյ շատ բան ինքնիրենդ և ուրիշին օգնութեամբ՝ եթէ յաջողիմ, ինչպէս կը յուսամ՝ զեղու հողոյդ մէջ կտոր մը այն վառ սէրէն և զուարթ հաւատքէն՝ որով աշխատութեանս կը ձենարկեմ:

(Շարունակելի) Թբզ՝ Ն. Ա. ՅՈՎՍԵՒԱՆ



**ԱՐԵՒՈՒ ԱԶԳԵՅՈՒԹԻՒՆԸ
ՄԻՆՁԵՒ ՈՒՐ ԿԸ ՀԱՄՆԻ**



Ժամանակին, 1917 Հոկտեմբերի Բազմավէպի մէջ, էջ 387, խօսած եմ ամենափոքր տրամագծով մոլորակաց և արբանեկաց վրայ. մասնաւոր շեշտեցի և ապացուցի թէ ինչո՞ւ Լուսնթագի Ը. և Թ. արբանեկաները յետադարձ շարժումն ունին: Երոյնը այս անգամ մեզի ուրիշ յայտնութիւն մը պիտ'ընեն. միայն կանխաւ յիշեցնեմ թէ այս Թ. արբանեկա՞ր՝ որ 1914ին, 21 Յուլիսի գտնուած էր, Բազմավէպի մէջ տպագրական սխալմամբ 1917 անցեր է. ինչդիրն այս չէ, այլ թէ՛ Ը. և

Թէ՛ Թ. արբանեկաները՝ Լուսնթագէն ամենէն հեռի են, բայց Ը. արբանեկալը աւելի անդր կը գտնուի քան Թ. արբանեկալը, առաջնոյն հեռաւորութիւնը նշանակուած է 32425, որ եթէ վերածենք երկայնութեան չափի, կը համապատասխանէ 23,204,184 Հզմետրի:

Այս հեռաւորութիւնը բաղդատական կէտ անենով, որ Լուսնթագը կ'ազդէ, այս հեռաւորութեան վրայ շրջեցնել տալով իր շուրջ արբանեկալը կամ արբանեկաներ, Արևն՝ որ քան զԼուսնթագ 1068 անգամ աւելի մեծ զանգուած ունի մինչև ո՛ր պիտի հասցնէ իր ազդեցութիւնը շրջեցնելով ասոր համեմատութեամբ մոլորակ մը:

Չկարծէք թէ դժուարին հաշիւներով պիտի խնդրենք մեր յօդուածը, ո՛չ, մեր հաշիւը շատ պարզ է:

Գտած են աստեղագէտները որ Լուսնթագը 309 անգամ աւելի զանգուած ունի քան մեր Երկիրը, այս զանգուածի հաշուով կ'ազդէ 23 միլիոն Հզմ. հեռաւորութեան վրայ գտնուող մարմնոյ կամ մարմնոց վրայ, շրջեցնել տալով իր չորս բոլորը. արդ՝ զիտենք դարձեալ ըստ օրինաց Եկտոնի, զանգուածն աւելնալով, մարմնոյ մը ուժը, ձգողութիւնը, ազդեցութիւնը այնքան աւելի կ'ազդէ ուրիշ վրայ. ուրեմն, Արևն որ 1068 անգամ աւելի զանգուած ունի քան Լուսնթագն, ի հարկէ այնչափ անգամ աւելի հեռաւորութեան վրայ պիտի կարենայ ազդել իր զօրութիւնը, այն է (23204184)՝ 1068 = 24772168512 Հազարամետր): Գիտենք միւս կողմէն թէ Երկրարև միջին անջատումն է 149 միլիոն Հազարամետր, բաժանմամբ կ'ունենանք (24772168512 / 149000000 = 166), այս թիւս կը նշանակէ թէ Արևն պիտի ազդէ իր զօրութիւնը 166 անգամ երկրատե հեռաւորութեան վրայ, մարմնոյ մը վրայ որ կարենայ իր չորս բոլորը շրջեցնել. այս միջոցս է գրեթէ վեցպատիկ անդր քան զՊոսիդոն:

Յետ գտնելու այս հեռաւորութիւնը փորձ մ'ալ ընենք, թէ ո՞րքան կրնայ ըլլալ իր տրամագիծը և իր ամբողջական շրջանը